

# ԾԱՀԿԱ

## ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՏԱՐԱԹԱԹԵՐԹ

Գ.ՐԱ.Կ.Ա.Ն., ԳԵՎ.Ա.ՐՈՒԵՍՈՒ.Կ.Ա.Ն.

Ա.Ո.ՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹ.Ե.Ա.Ն., ՆՈՐՈՅԹԻ

ԶԵՐ.Ա.Խ.Ա.Ն. Ս.ՇԵՍ.ՏՆՏՈՒԹ.Ե.Ա.Ն

ԿԱՆԱՆՑ ՀԱՐՔԵՐՈՒ և Ա.ՇԵՍ.ՐՀԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 24



ՅՈՂՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ

ՏԻԿ. ՄԱՅԻ ՀԱՄԱՄՁԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԵՒՏՈՒՄԻ ԽՈՒԿԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԵՒՆԻ

ՕՐԻՈՐԴ ՎԱՐԴՈՒՀԻ ՏԼՐ-ՅՈՎՆԵԱՆԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱՆԱՏՈՒՐ

ՕՐԻՈՐԴ ԵՂԻՍԱԲԵԹ ՔԵՐԼՍԴ-ՁԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՍՈՖԻ ԽԻԽՏԱՎԼ-ՐՏԵԱՆ

ԵՒ

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՆԻ

Գ/Խ 40 փարա

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:

Գ.Ա.Ի.Ս.Ո.ՆԵԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ:

Ս.Ր.Տ.Ս.Ո.Հ.Մ.Ա.Ն.Ի ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող  
ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի՛ միայն՝

### ՀԱԳԻԿ ՂՆ. Դ. Ա.

ՃՐԱԿԱԿԱՆ ԽԱՆԴԵ ՆՈՄ 7

Շ. Ա. Բ. Ա. Թ. Ա. Թ. Ե. Բ. Թ. «Ծ. Ա. Ղ. Ի. Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրզունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ. Ա. Ռ. Ա. Տ. Ո. Խ. Ա. Ն

ԱՍԵՂ. ՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ, ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՅ

## ՃԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապրիկ նատեկան թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր գիներով  
ծախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջ-  
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնոր-  
հիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և  
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ  
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, ոսկեզօծ ու արծաթեայ  
զուտ ու անզուտ թելեր (խաս եւ խամ սըրմա), ճերմակեղէնի հա-  
մար ընտիր պոտէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաներ,  
ճերմակ քըթան, գաղղիական ընտիր շապիկի կերպասներ, բիքէ-  
ներ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Ճեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-  
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց զպրոցական հաստատութեանց համար  
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի  
գծագրիչ մը:

# ՅԱՌԱՋԱԿ

## ՃԱՐԱԹԱՅԹԵՐԹ

(608) ԺԼ. ՏԱՐԻ - ԹԻՒ 24

16 ՓԵՏՐՈՒԱՐ 1906

### ԱՐՈՒԵՍՏԱՆՈՑ



ԵՐԱՅԻ Սրբաւուագիսական վարժարանի երեք վարչուհները, Տիկ. Նիկողոսիան և Օր. Դաքմանեան ու Տօլապանեան միահամուռ որոշմանը հրաժարուկան մատուցած են թաղ. Խորհուրդին, որ իր կարգին ընդունելով զայն՝ պաշտօնական գոյն մը չէ տուած առկաւին:

Սմէն պարագայի մէջ սակայն, յարմարագոյն առիթ մըն է հիմայ ակնարկ մը նետելու այդ հաստատութեան քանի մը տարիներէ ի վեր ունեցած արդինքին և դուած ընդունելութեան վրայ: Ապահովաբար անոր նպատակը քրքրել աւելորդ պիտի ըլլայ հոռ, երբ ամէն մարդ կրնայ ըմբանել այդօրինակ գործառեղին մը անհրաժեշտութիւնը. Խորհինք միայն թէ ո՛ր աստիճանի ըմբանուեցաւ այդ օգտակար ձեռնարկին ոգին և թէ քանինե՛ր գոնէ պղտիկ շնորհ մը կը պարախն անոր, չըսելու համար երախտագիսութեան պէս մեծ բառ. մը:

Եւ որպէս զի տնել բաւիդներու չառաջնորդուինք, երկու բառով վակագծի մէջ դնենք այդ հաստատութեան բարերար կոչումը: Եւ ընդունելու համար որ չենք սիսակիր զայն այսպէս որակելու, անդրադառնա՞նք անգամ մը մեր հանրային ընկերուկան կացութեան վրայ, ու համբենք աղքատ, չքաւոր աղջիկներու ստուար ձամբարները, որոնք ձեռք կարկառելու անլարժ' իրենց չոնչերը իրենց մէջ խեղդող, ու օրուան հայրի մը կարօտով առչորուող՝ չեն զիսեր միջոց մը իրենց, այդ գժուարութենէն աղատելու: Համբենք մանկամարդ այրիներու բազմաթիւ հոյլերը, որոնք բամբա-

սուելու. Դամոկլեան սպառնալեաց ենթակայ՝ կ'անձրկին ոտքերնին դրան սեմէն դուրս նետելու, ինչ փոյթ թէ անդին յաճախ երկամքայ մանկան մը աղիքները կը գալարուին օրօրոցին մէջէն, ցուբալի կամ անօթութեան սաստկութեան ճիրաններէն բռնուած։ Համրե՛նք դպրոցական շրջանը աւ արտող աղջիկներու երամները՝ որոնք տաղտուկ և ծանրութիւն իրբ բաժին կ'ունենան տան մէջ միալով։ Համրե՛նք նոյնպէս պղտիկ գործաւորներու խուն ջոկատ մը, դասակարգային միաստիճան կարգաւորութեամբ մը գրեթէ։ Եւ համրե՛նք գեռ շատ շատեր, որոնց ամբողջութիւնը աշխատութեան պատուաբեր ու անտրատ անունը կրնայ փրկել թշուառ ապրուսի միջոցներէն. և կարծեմ Արուեստագիտական վարժարանին նպատակը բացարած եղանք արդէն, երբ աւելցնենք նա մանաւանդ թէ ան սահմանուած է մի միայն աշխատողին հաց կարկառելու համար։

Հոս փակաղիծը դոցելով՝ անցնինք անկէ օգուտ քաղողներու մասին. քանի՞ն արդեօք, հաղարէն քանի՞ն օգտուեցան այս բարի տրամադրութիւններէն, և Արուեստագիտական վարժարանը իր ընկարձակ սրաններուն ու լայնանիստ սեղաններուն և նստարաններուն վրայ դասակարգի քանի՛ զոհեր կամ նոյն իսկ բարեկեցիկ ընտանիքէ քանի՛ զաւակներ ընդունեց, վասն զի երբ վերը թուում մը ըրինք կարօններու՝ ատիկա չի սահմանափակեր բնա՛ւ ունեւոր դասակարգն ալ՝ որ կրնայ նաև հոդկէ, այդ հասաւատութենէն՝ ճաշակը զարգացնել իր պարապոյ ժամերէն նուիրելով աղքատ ու սանողներու օգնութեան դաղախարին, ու կրթելով միեւնոյն ատեն իր մատուցները։

Միտքի աւելորդ յոգնութիւններ են այս քննութիւնները, երբ դասնանք այն բացայացաւութեան՝ զոր անկեղծօրէն ըրին նոյն այդ վարչուհիները, հրապարակային բանախօսութեան մը մէջ մէկ երկու տարի առաջ՝ թէ «հաց կայ՝ բերան չկայ, գործ կայ՝ գործող չկայ։»

Իրենց հրաժարումը, բնականաբար, բոլորովին անձնական հանգամանք մը չունի, որքան կ'ուզեն մեզ ենթադրել տալ. ու քիչ մըն ալ յառաջ երթալով՝ մեր կասկածներուն մէջ կրնանք հաստատուիլ՝ թէ անքաջալեր ընդունելութեան մը մատն ալ կայ հան։ Իրաւ է թէ վարչուհիները ջանք ըրին բարձր դասու օժիտներուն գոհացում տալ, և յաջողեցան ալ ընդունուիլ անոնցմէ, բայց միւս կողմէն հոդ չէր լրանար միայն իրենց նոպատակը։ Ինչ որ յաջողութիւն գծեցին անոնք իրենց ձեռքով՝ միակողմանի աշխատութեան մը արդիւնքն էր սոսկ, վասն զի Բերայի թաղ. Խորհուրդը ձեռնապահ մնաց բոլորովին իրենց գործին։ Մինչդեռ դաւանալով

հանգուցեալ Տիկ. Միրասեէտիի օրերուն, լողորովն տարբեր պիտի  
տեսնենք հոն պարագան :

Էստ մեզ, Թաղ. Խորհրդոյ աջակցութիւնը կարեւորէ աւելի  
մեծ դեր մը կրնար ունենալ ստանձնելիք, իր բաղմաթիւ աղեկ  
գործերուն հետ, նաև նորահաս կին սերունդին գործունէութեան  
թափ մը տալով :

Երեք չորս տարուան լոիկ և բաւական արդինարար պաշտօնաւ  
վարութենէ մը վերջ, երբ ներկայ երեք վարչուհիները կը քաշուին  
գործելէ, ապանովաբար նուազ մտածել տուող պարագայ մը չէ  
որ կը ներկայանայ, նկատի առնելով մանաւանդ յաջորդութեան  
մը խնդիրը, որ այնքան դիւրին ըլլալ չերեւար, որքան թերեւս  
գժուարագոյն։ Որովհետեւ ուրկէ գոտնել միանդա հայն հմուտ,  
վարչագէտ, անձնուէր ու ճաշակի տէր ուրիշներ, որ կարենան քիչ  
շատ ձեւներէցութիւն ալ ունենալ :

Բայց թողելով՝ որ իրերը գան պարզել մեզ իրենց երեսոյթ-  
ները, սպասենք առ այժմ նոր անօրինութիւններու։

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՌԻ

## ՆԱՄԱԿ ՀՕՐԵՂԲԹՐԱՂԶԿԱՆՍ

ՕՐ. ԻՐՄԱ. ԽՈՒՆԿԻ

Կ. Պօլիս, 9 Փետր. 1906

Սիրելիս Իրմա,

Նախորդ նախակիս մէջ խոստացած էի այս անգամ, զրել քեր  
դպրոցականի կեանքէս։ Ահա այսօր քիչ մը թեթեւցած առօրեւայ  
բաղմազբազ գործերէս, գրիչս ձեռք կ'առնեմ ու կ'սկսիմ։

Տակաւին պատիկ էի, երբ գժրազդութիւնը ունեցայ սիրեց-  
եալ հայրիկս կորսնցնելու. կորուսս մը՝ անդարմանելի, հարուած  
մը՝ անհանդուրթելի, ցաւ մը՝ անտանելի, որուն կստանքը յնցեց  
տղու հոգիս. տիրաբոյր հոսանք մը եկաւ խուժեց մեր զուարի  
տունէն ներս, ու պղտորեց անոր անուշ և անազարտ միմոլորտը։

Օգոստոս ամսուն մէջ էինք, արեւը իր կիզիչ ճառագայթնե-  
րուն վերջինն էր որ կը զրկէր մեզ՝ վերջին անգամ մըն ալ տաք-  
ցընելու համար թերեւս, որովհետեւ քիչ առենէն տեղի պիտի տար  
աշնանային գաղջ և զուարձալի օդերուն, երբ հետզետէ կ'սկսէր  
դպրոցներուն վերաբացումը. ու ես չեի գիտեր թէ պիտի չարո-

Շակէի՞ երթալ դպրոց, թէ ոչ՝ մենք ալ պարտաւոր էինք մեռնիլ հայրիկին հետ. չէի դիտեր, հոգիս խոցոսուած էր ու միտքս տարտամ. մայրիկիս մօտենալ ու տարբեր նիւթերու վրայ խօսիլ անկարելի էր, վասն զի ինքն ալ հիւանդ ըլլալով կը վախնայինք թէ մի գուցէ ինքն ալ մեր տուած նեղութիւններէն, մեր անառակութիւններէն ձանձրացած՝ մեզի թողուր և հայրիկին պէս երթար, որովհետեւ այնպէս կ'ըսէին թէ հայրիկը մեր անառակութիւններուն պատճառաւ մեռած էր:

Անցան հինգ վեց շաբաթներ և ես տակտուին տունն էի. խորհրդակցութիւններ կ'ըլլար թէ ի՞նչ պիտի ընէին զիս. մին խորհուրդ կուտար ու կ'ըսէր — պատաէ թո՞ղ սովրի — միւսը — գերձակուհիի մը քով երթալով ձեւ ու կար սովրի ու մօտիսթ ըլլայ — այս բառերուն ամէն մէկը կապարի ծանրութեամբ կ'իյնային տկար սրտիկիս վրայ, ու մտածել կու տային ինձ թէ, ալ ևս դպրոց չպիտի երթամ, այնքան սիրած ուսուցչուհիներս և ուսուցիչներս զիս պիտի մունան, ու ե՞ս... դիրք ու տետրակ, գրիչ ու մելան չպիտի ըլլան զբազումներս, դպրոցական չպիտի ըսմն ինձի, դըպրոցի ընկերուհիններուն հետ չպիտի համարձակիմ խօսելու, վասն զի անոնք ուսեալ են ու ես ագէտ... դա՛ռն իրականութիւն, սիրտս կը բոլքուէր, ցաւագին հառաջներ կը ժայթքէին թոքերէս, ու անզուսպ հեղձամղձուկ հեծկլտուքներ կը մարէին կոկորդիս մէջ. մինչ խեղճ վշտահար մայրիկս, անտեղեակ տղու գանկիս մէջ տեղի ունեցած փոթորիկէն, զիս համոզել կը ջանար ըսկելով թէ, «Իթէ այսպէս միշտ լաս, հայրիկդ գերեզմանին մէջ անհանդիսա պիտի ըլլայ», մինչդեռ ես տակաւ մոռցած էի զայն, ու դպրոցին բաժանումս աւելի գաւնորէն կը պարզուէր աչքիս առջեւ, քանի հայրիկիս մահը. և քաջալերուելով իր այդ փաղաքո՞ւ խօսքերէն, «մայրիկի, ա՛լ դպրոց չպիտի երթամ եղեր», ըսի լալահառաչ. -- չէ աղջիկս, ո՞վ լսաւ քեզի ատիկա, երկուշաբթի օրն իսկ պիտի երթաս, ըսաւ. նոյն վայրիկեանին, որ ուրախութիւնս աւելի խոշոր արցունքի կայլալիներ կը ցատկէին աչքերէս, ու մայրիկիս ձեռքերը կը թրջէին, անմիջապէս երախտագիտական անկեղծ զգացումներով առցուն պլլուեցայ իր նիհար ու փափուկ վզին ու սկսայ ջերմ համբոյրներով ծածկել իր երկնագոյն գործվոր աչքերը, որոնք յոյս և ուրախութիւն կը ներշնչէին ինձ ու անձառ հրձուանքով մը կը պարուրէին տղու անմեղ հոգիս:

Եհ, ալ ուրախ էի, ալ ևս չպիտի լայի, թէ՛ մայրիկիս սիրաը չվիրաւորելու՝ և թէ հայրիկիս անդրշիրւնեան աշխարհին հանգիտառը չի վրդովելու համար, նոյն իսկ դպրոցին ներս ալ մէյ մը ուաքս դնէի, տղայական այն անդուսպ և ակամայ անառակութիւն».

ներն ալ չպիտի ընէի, քոյրիկներս ալ չպիտի նեղէի, հետերնին  
նոյն խսկ չպիտի խօսէի, որպէս զի աղմուկ չըլլայ, ու մայրիկս  
բարկանալով, զիս պատժելու համար, դպրոցէն վար չի պիտի դներ,  
դարձեալ գիրքեր պիտի ըլլային ինձ ընկեր, անոնց հետ պիտի  
խօսէի, անոնց հետ պիտի ծնծկուէի, խիստ աշխատասէր պիտի  
ըլլայի, նոյն խսկ մայրիկիս գործերուն պիտի օգնէի, որպէս զի ա-  
նոր համարումը, անոր սէրը կրինապէս գրաւէի ու ապօհովէի  
դպրոցիս շարունակութիւնը:

Ամէն բան կարգադրուեցաւ, ու ես սկսայ դպրոց երթալ, ե-  
րեւակայէ՛, իրմաս, ի՞նչ բերկութիւն ինձ համար, սիրտս հրձուամ-  
քէս ուռած էր կարծես, լայի՞ թէ խնդայի, աչքերս արտակարգ  
փայլունութեամբ մը կը վարէր. դպրոցը ինծի երեւակայական դը-  
րախտ մը կ'երեւար. ինչէ՞ չէի մտածեր, ինչէ՞ չէի երեւակայեր,  
բոլոր մտածումներս, խոհերս և երեւակայութիւններս զիրար կը  
խաչածեւէին, ալ դպրոցական էի, խիստ հապարտ կ'զգայի ինք-  
զինքս ու Պղատոնական երազներով կ'օրօրուէի օրն ի բուն:

Առաջին տարին խսկ տեսայ խաւարէն դէպ ի լոյս տանող ճամ-  
բան, սակայն խիստ հեռուէն: Յաջող շրջան մը բոլորեցի, ու վար-  
ձատրուեցայ բացարձակ առաջին մրցանակով:

Ամբողջ մէկ ամիս տեւող արձակուրդը, ցնծութեան խօլ խա-  
ղերով ու երգերով անցուցի Վոափորի հմայքոտ ու կեանքոտ ա-  
փերուն վրայ. մասնաւրապէս Ռումէլի Հիսարի մորենիներով շը-  
ջապատռած քարուտ արահետները, ծովահայեաց բլրակներու ծո-  
վանսուտները իմ զրոսանքներուս կայանը դարձած էլն, ուր կ'անցը-  
նէի օրուան մեծ մասը, ծծելով մաքուր ու կազդուրիչ օդ, որ կը  
հայթայթէր ինձ ֆիզիքական ոյժ. գոնունակութիւնն ու գովեստ-  
ները մայրիկիս ու պարագաներուս, քաջալերութիւնն ու խրախոյաը  
սիրեցեալ ուսուցչուհւոյս, որ նոյնպէս Ռումէլի Հիսար օգափոխու-  
թեան եկած էր, բարյական կորովս կ'ամրապնդէին, և այս ամէն  
փաղաքուշ ներբողները ուսման եռանդը կ'արձարծէին ներսիդիս,  
որով կը փափաքէի որ արձակուրդի օրերը լրանան, ու հասնին  
դպրոցական անուշ ու գուարիթ օրերը:

Հօեղօրօսողիկդ  
ԵՒՏՈՒՄՍԻ ԽՈՒՆԿԵԱՆ



Ա Զ Փ Ե Ռ Ը



Տեսողութիւնը, զգայարանքներու այս գլխաւոր դործարանը, բոլոր զգայարանքներէն աւելի օգտակար ու թանկագին է: Կ'ըսեն նաև թէ աչքը մարմնոյն գոհարն է:

Այս դործարանը այնքան փափուկ է որքան կ'ենթագրէ իր կազմութիւնը, և զայն պահպանելու համար առողջապահական ընդհանուր կանոններուն զգուշութեամբ հետեւողութիւնը անհը-րաժեշտ է:

Պէտք է զգուշանալ խիստ լոյսերէն, ըլլան անոնք բնական և կամ արուեստական: Վամդի մանաւանդ արուեստական լոյսը մահացու թշնամին է աչքերուն:

Օտար մարմին մը որ կոպին մէջ կը մտնէ, կրնայ վատթա-րացնել զայն: Այս պարագային պէտք է զգուշանալ աչքերը շփելէ, և նիւթը հանելու համար թաշկինակի մը մաքուր ծայրով դուրս բերելու է:

Նոյնպէս կարեւոր է աչքերը յաճախ չփել արթննալու ատեն. այս սովորութիւնը եթէ ունի մէկը, պէտք է ջանայ կորանցնել:

Զարթումի ատեն բաւական և առողջարար է միայն աչքերը լուալ գաղջ ջրով:

Այն անձերը որ փափուկ տեսողութիւն ունին, երբեք ան-քուն մնալու չեն, նաև պէտք չէ գիշերային ընթերցումներ ունե-նան:

Աչքի սովորական տկարութիւններ են կարճատեսութիւնն և հեռատեսութիւն: Այս երկու պարագային ալ ակնոց կըելու ստիպ-ուող անձերը պէտք է մասնագէտ ակնաբոյժի մը դիմեն իրենց յարմար թիւը ունենալու համար:

Արցունքներն ու անքունութիւննը աչքերու ամէնէն զօրեղ թըշ-նամիներն են, և կը խաթարեն անոնց գեղը:

Լացը աչքին կոպերը կ'ուռեցնէ, և անգամ մը որ ուռեցքը իջնայ, մորթը կը մնայ բոթ բոթ եղած, ու տղեղ: Արտեւանունք-ները աղէկ պահելէն է որ յօնքերը կը գեղեցկանան:

Յօնքերը խնամելու համար բաւական է միայն վարդի իւղի մէջ թաթխուած կակուղ վրձինով մը շփել զանոնք:

ՄԱՐԻ ՀԱՄԱՄՁԵԱՆ



# ՄՐԱՄԻԾ ԱՂՋԿԱՆ ՄԸ ՏՊԱՀՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ?

ԵԹԷ ԿԸ ՀԱՃԻՔ

—ուսուած—

Բարոյականի խնդիրը — ապուշ, ցաւագա՛ր, տափա՛կ ու մի՛շտ շահեկան — առիթ կը փնտռէ թերթերու մէջ օրուան նիւթ դառնալու համար միշտ, յորդառատ պերճախօսութեան անվերջանալի կծիկները քակել տալով կարգ մը քրոնիկագիրներու, որոնք թերկամ դէմ — և երկու պարագային ալ բաւականօրէն անտանելի ու անհամ — կարծիքներ պաշտպանելու սրբազնն հուրովը վառուած՝ կ'իջնեն հրապարակ, կարծես անհուն հեշտանք մը զգալով խօսիլ նիւթի մը վրայ, որուն վրայ — փա՛ռք Աստուծոյ — չըսուած ոչի՛նչ մնացած է ա՛լ և սակայն՝ յաւիտեանս յաւիտենից ամէն՝ հաճոյքով կամ բարկութեամբ մտիկ կ'ըլլուի, — ինչ որ բացարձակօրէն յայտարար նշան մըն է ապուշութեան մօտիկցող միամտութեան։

Որը բարոյականը կը պաշտպանէ, որը բարոյականը պաշտպանողը կը դատափետէ՝ այս կերպով անուղղակի դատափետելով նոյն խեկ բարոյականը՝ «աղջի՛կ՝ քեզի կ'ըսեմ, հա՛րս՝ դո՛ւն հասկըցիր»ի դրութեամբ։ Եւ երկուքն ալ իրարու ըսածէն բան մը չեն հասկնար, երկուքն ալ իրաւացի են և երկուքն ալ անիրաւ, — քանի որ ճաշակները անսիմենի են բաւական ատենէ ի վեր։

Բարոյականը իր սեղմ ըմբռնումներուն համաձայն պաշտպանողը անշուշտ իր նկատումները ունի, ինչ որ չարգիլեր սակայն թէ՝ բարոյականը իր լայն ըմբռնումներուն համաձայն պաշտպանողն ալ իր նկատումները չունենայ։

Ամէն մարդ տեսակ մը բարոյական կը պաշտպանէ, ինչպէս որ ամէն մարդ մէկ տեսակ բնաւորութիւն չունի։

Գէր կնոջ մը ըրջազգեսար նիհար կնոջ մը վրայ չերթար, ո՛չ ալ իմ բարոյականս կրնայ ձեր բարոյականին հետ համաձայնիլ։

Մարդիկ կան որ սուրճը շաքարով կը խմեն, ուրիշներ նուազ շաքարով, ուրիշներ ալ առանց բնաւ շաքարի։ Բարոյականն ալ ճի՛շդ այնպէս է, և քանի որ երբէք չպիտի համարձակէինք մենէ նուազ ճաշակաւոր գմնել սա՛ դիմացի պարոնը, որ առանց շաքարի սուրճ կը սիրէ խմել, մինչ մենք մեր սուրճերը օշարակի կը վերածենք, ասանկ ալ, ի՞նչ իրաւունքով և ի՞նչ պատճառաբանութեամբ պիտի կրնայինք դատապարտել մէկը, որուն բարոյականը մերինէն նուազ կամ աւելի աղի է։

Քանի որ երկրիս վրայ՝ որչա՛փ մարդ կայ, այնչա՛փ ալ բնաւորութիւն, պէտք է քիչ մը ներողամբս աչքով նայնք, երբ երկրիս երեսը դամուած մարդոց կրկնապատիկ կամ հռապատիկ թիւովը բարոյականներ ալ գտնուին:

Ամէն մարդ շինած է իրեն յատուկ բարոյական մը և ոմանք ալ իրենց համար քանի մը աեսակ բարոյականները մէկէն շինած են, փոխն ի վոխ գործածելու համար, շատպիկներու նման:

Այսօր՝ այսինչին հետ առաջին թիւ բարոյականը, միւս օր՝ այնինչին հետ երկրորդ կամ երրորդ և կամ չորրորդ թիւ բարոյականը, վերջապէս այս խիստ խելացի մարդիկ զորս երկու թաթիկովս կը ծափահարեմ — միշտ իրենց գրապանը բարոյականներու զանազան ու զարմանազան հաւաքածոյ մը ունին, զոր պարագային յարմար կերպով կը ջանան գործածել:

Երբեմն սակայն ասոր մէջ ալ սիսալմունքներ կը պատահին . — օրինակի համար, այնինչին տունը՝ փոխանակ թիւ վեց բարոյականը հանելու իրենց գրապանէն, սիսալմամբ թիւ տասներկու բարոյականներ կը հանեն, — ուրիշ կրնան մեծ անպատեհութիւններ ծագիլ:

Սակայն, ապահովարար, միշտ յանձնարարելի է քանի մը տեսակ բարոյականներ պատրաստ ունենալ միշտ գրապանը. ինչպէս որ շատ արհեստ ունեցողը երբէք անփարայ, նոյնպէս ալ շատ մը բարոյականներ ունեցող մարդը երբէք անբարոյ չի նկատուիր:

Որչա՛փ ցաւալի պիստ ըլլար, եթէ ամէն մարդ յանդգնէր լոկ իր գաղափարները ու իր բարոյականը ներկայացնել դիմացը ելւ լողին. այս ատեն մարդիկ շարունակ իրարու գլուխ պիտի սպառէին, թէև, խօսքը մէջերնիս, կա՞ն այնպիսի գրողներ, ուրնք իրենց ըսածէն զատ բանի սկզբան չեն կամեր, և ահա՛ ճիշդ ասոր համար է որ անտանելի են, — ինչպէս . . . (ի՞նչ հարկ արժանապատութիւններ վիրաւորել):

Աշխարհիս վրայ ամէն բան աղէկ է, երբ աղէկ կերպով մը տածուի անոնց վրայ, ամէն ինչ կապոյտ է, երբ սեւ ակնոցներով չնայինք, — ա՛յս կը պատուիրէ մելլի կեանքի իրաստասիրութիւնը, եթէ չենք ուզեր պարապ տեղ գանկերնիս ճաթեցնել:

Դուք կեանքի կամ ամուսնութեան նկատմամբ գաղափար մը ունիք, որչա՛փ հիանալի է ձեր գաղափարը, ևս ալ ճիշդ կեանքի ու ամուսնութեան մասին գաղափար մը ունիմ ձերինին կատարելապէս հոկառակը, որչա՛փ հիանալի է նաև իմ գաղափարս: Դուք բարոյական մը ունիք, ևս ալ բարոյական մը ունիմ անշուշտ, ևւ հաւատացէ՛ք որ երկուքն ալ չափազանց վաեմ բարոյականներ են՝ առանց կուամ մը իսկ սկակաս ունենալու իրարմէ,

հոգ չէ թէ գաւազանի մը երկու ծայրերուն չափ հեռու ըլլան իրարժէ :

Այս կերպով է որ մարդիկ կրնան միայն երջանիկ ապրիլ այս անցաւոր աշխարհիս մէջ. Աստուած իմ, ի՞նչ հարկ վիճաբանութեան, ի՞նչ հարկ իրարու սիրտ կտորել, ի՞նչ հարկ իրար վշտացը նել, ի՞նչ հարկ իրար յուսախար ընել : Ամէն մարդ իրաւունք ունի, ամէնուն ըսածն ալ ճիշդ է, — եւ մանաւանդ այս տողերը գրող գաւառացի պարզամիտ աղջկան ըսածը :

Կ'արժէ՞ արդեօք չափէն աւելի լուրջ կարեւորութիւն մը ընծայել կեանքի մը, կա'րձ, աննշա՛ն, անկարեւո՛ր եւ անհա՛մ ինքնին : Ինչո՞ւ կեցած տեղերնիս մեր միաքերը տամաշել, երբ անոնք ոչինչ կը փոխեն ըլլալիքներէն կամ եղածներէն : Չէ՛ք գիտեր որ չափ արդահատանքով կը նայիմ այս խեղճ յիմարներուն վրայ, որոնք իրենց բովանդակ կեանքը կը գոհեն հասկնալու համար թէ ինչո՞ւ երկու երկու ալ հինգ կ'ընէ : Երկու երկու ալ հինգ չընէր, թո՞ղ տասը ընէ, թո՞ղ տասնինդ ընէ : ի՞նչ կ'ուղենք որ ընենք մենք, որ աշխարհին մէկ դռնէն մատած ենք, միւս դռնէն դռը պիտի ելլենք, տաւանց նոյն խել ասոնց յիշատակը կարենալ պահելու մեր մշտքերուն մէջ, որոնք պիտի անէանան, պիտի ոչնչանան :

Մանաւանդ ի՞նչ պէտք է ա'յաչափ հոգինիս հանել բարոյականի վրայ, խնդիր մը որ ա'յնչափ յարափոխուս, երերուն ու անհասկնալի է ինքնին :

Այն բանը որ բարոյական է հոս, անբարոյութիւն է անդին, և ա'յն որ երէկ բարոյալից բան մը կը սեպուէր մեր աչքին, վաղը նորէն մեր աչքին անբարոյութիւն կը դառնայ :

Մերկ պտղտիլը անբարոյութիւն է մեր մէջ, մինչդեռ անդին ճիշդ ատոր հակառակը անբարոյութիւն կը նկատուի . մենք կիներս փողոցի մէջ չենք կրնար մեր վիզերը ցուցադրել, առանց անբարոյ արարածներ ըլլալու, մինչդեռ պարահանդէսի մէջ՝ կը ընանք մինչեւ մէջքերնիս մերկանալ, կատարելապէս բարոյալից բան մը ըրած ըլլալով հանդերձ, կին մը չի կրնար իր էրիկէն զատ անծանօթ մէկու մը կողմէ գրկուիլ, մինչդեռ եթէ այս օրերս այցելած ունիք սպարահանդէնները կամ երեկոյթները, հոս ձեր աչքերովը պիտի տեսնէք որ կիները ընդհանրապէս անծանօթ էրիկ-մարդոց կողմէ է որ կը գրկուին հրապարակաւ՝ պարելու պատրուակին տան :

Ու երեւակայել որ մարդիկ իրարու գլուխ կը պատռեն երբեմն և աւելի յաճախ իրարու գլուխ կ'արդուկին, բարոյական խնդիրներու վրայ, որոնք Դալաթիոյ սակարանին գիներէն աւելի շարժուն են :

Հոս՝ կուսութիւնը բարոյական է, իսկ ատոր հակառակը՝ անքարոյութիւն. սակայն, առանց Ավրիկեան հեռաւոր գաւառները այցելելու, գիտենք թէ՝ հոն կուսութիւնը ամենէն աւելի նախատուած ապրանքներէն մէկն է: Նոյն իսկ քաղաքակրթուած աշխարհին մէջ, չե՞նք կարդար ամէն օր թէ կարգ մը կիներ անպատուութեամբ դրամ վասուկելէ ետք, յետոյ իրենց երկիրները կը վերադառնան, ուր չնորհքովլ մարդու մը հետ կարգուելով՝ պատուաւոր կիներու օրինակելի մայրեր կը դառնան: Անշուշտ չպիտի յաւակնինք ըսել թէ՝ այս մարդիկ բարոյական մը չունին. անո՞նք ալ բարոյական մը ունին, միայն թէ անոնց բարոյականը մերինէն տարբեր է գլխովին. ահա՝ եղածը:

Չպիտի ներէի ընթերցուհիներէս ո'չ մէկուն ենթադրել թէ մեծագոյն փափաքս է վերջնական դամբանական մը կարդալ բարոյականի դագաղին վրայ՝ զայն մոռացութեան փոշիներուն տակ թագելովլ, իբր երբեմն խիստ յարգի, այլ հիմա տասնոց մը չարդող հոսութիւն մը: — Սյու տեսակ չարամիտ ենթադրութիւն մը խորապէս պիտի վիրաւորէր զի՞ս իմ միամիտ աղջկան սրտիս մէջ, որ գրչին ծայրը եկածը թող կու տայ եւանդովլ, առանց մարդկութեան հիմները խախտելու դիսաւորութիւնը ունենալու բնաւ:

Չեմ ըսեր, չեմ ըսած և չպիտի ըսեմ երբէք թէ բարոյականը պէտք չէ մարդու, հեռու ինչ այս տեսակ ապուշ գաղափար մը: Ընդհակառա'կը, բարոյականը մարդկային ընկերութեան ամենակարեւոր հիմն է: Առանց բարոյականի մարդկութիւն մը չպիտի կրնայի երեւակայել արդէն: Սակայն, իմ ըսածս ա'յն է թէ՝ ի՞նչ հարկ բարոյական ըմբռնումներու նկատմամբ վիճաբանիլ, իրարուսիսլը մատնանշել, իրարու բարոյական սովորեցնել և մանաւանդիրարու բարոյականը դատապարտել՝ առանց հաւանելու անոնց, որովհետեւ մեր բարոյականին համապատասխան չեն:

Մարդիկ եսամոլութեան մենաշնորհեալ ախտը ունին կարծես (կարծես մը որ շա'տ աւելորդ է). այն գաղափարը որ մերը չէ, սխա'լ է անխուսափելիքաբար, այն կարծիքը որ մեր կարծիքին չի նմանիր՝ կարծիք մը չէ', այն զգեստը որ մեր զգեստին նման չէ շնուռած, տգեղ է, և այն մազերը՝ որոնք մեր մազերուն նման չեն յարգաբռուած, գէշ կ'երեւան:

Մէկդի ընե՛նք այս տղայութիւնները, և Աստուծո՛յ սիրուն, քի՛չ մըն ալ իրարու հաւանինք. վեց հազար տարիէ ի վեր ամենեւին իրարու հաւանած չունինք և գոնէ ի. դարէն ետքը սկսինք տակաւ իրարու վրայ սքանչանալ:

Յարգենք իրարու բարոյականը և թո՛ղ տանք որ ամէն մարդայդ մասին իր գիտցածը ընէ, — բաւական է որ միայն այդ բա-

րոյականը ապօռչի մը բարոյականը չըլլայ ամենեւին և մասսաւանդ՝  
ուրիշին ամենապօտիկ իրական վնասն իսկ հասցնելու հանգամանքը  
յունենայ բացարձակապիս, — ինչ որ արդէն պէտք է ըլլայ բա-  
րոյական բառին բո՛ւն իսկ սահմանը :

Գալով գրուածքի մը բարոյականին կամ անբարոյութեան, —  
ա՛յն կէտը՝ ուրկէ մեկնեցայ և բոլորովին տարբեր հայեացքներու  
մէջ կորսուեցայ — ատիկա իմ տրամապանութեանս կարողութենէն  
գժբաղդաբար շա՛տ վեր կը գտնեմ, երբ կը տեսնեմ այն ապուշ  
գայթակղացումը կարդ մը միամիտաներու, որոնք երեսնին կը ծած-  
կն՝ նախադասութեան մը տուշեւը, որ քիչ մը «բաց» եղած կ'ըւ-  
լայ՝ ըստ իրենց. թէե, չիտա'կը, չեմ կարող աղէկ մը հասկնալ  
թէ ի՞նչ ըսել է «բաց» յօդուած մը կամ «բաց» նախադասութիւն  
մը, երբ ասոնք անմեղ ճերմակ թուզթին վրայ կը մնան լո՛կ ան-  
մեղօրէն, մինչդեռ անդին՝ կեանքի մէջ՝ ամէն վայրկեան անոնց  
իրականները կը տեսնուին ու կը լսուին՝ չատ աւելի «լա՛ց», քանի  
որ ինսդիրը «բաց»ի վրայ է :

Թերթերու մէջ գրուածները՝ ա՛յնչափ աննշան ու ա՛յնչափ ո-  
չինչ կը մնան այն գայթակղացական խայտաւակութիւններուն քով,  
որոնք ամէն օր կը տեսնուին կամ կը խօսուին ընտանիքներու մէջ,  
որ, քիչ մըն ալ պէտք է ներողամիտ աչքով նայիլ և առանց կեղծ  
շիկնումներու կարդալ՝ իրբ թէ վրան՝ բաց գրութիւնները անոնց,  
որոնք կը ջանան ընտանեկան գայթակղութեանց ու խայտաւա-  
կութեանց մէկ պղտիկ արձագանքը հնչենել լո՛կ :

Զարմանքո՛վ կը տեսնեմ թէ՝ մե՛նք որ չատ մը ամինալիք ի-  
րական պարագաներու մէջ բոլորովին կը մոռնանք ամինալ ու նոյն  
իսկ կը պարծենանք անոնցմով, յանկարծ միաքերնիս կ'իյնայ այդ  
բանը, երբ քրոնիկագիր մը՝ քիչ մը դուարթութիւն ափոելու  
բարեսիրական նախատակով՝ քիչ մը աղ կը դնէ իր եփած կերա-  
կուրին մէջ, չնմանելու համար անոնց, որոնք բոլորովին կը մոռ-  
նան այդ խոռարարական առաջին պարտականութիւնը :

Սիրելինե՛ր, ամինալիք բաներէն ամինանք միայն, և ո՛չ թէ . . .  
յօդուածներէ :

\* \* \*

Ինձի ըսին թէ՝ ոմանք՝ աղջկան մը գրիչին համար քիչ մը ան-  
վայել ու չափագանց յանդուգն կը գտնեն եղեր գաղափարներս :

Ճնորհակալ եմ՝ այս խրատին համար :

Միայն պէտք է զիտնալ թէ՝ չատոնց ի վեր սովորութիւն ու-  
նիմ միայն ի՛մ ըսածիս և ի՛մ գիտցածիս կարեւորութիւն տալ :

Եերա

ՎԱՐԴՈՒՀԻ ՏԵՐ-ՅՈՎՆԱՆԵԱՆ

# ԹԵ Ի՞ՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ս. Ռ. Ս. Զ. Ե. Ն. Մ. Ս. Ս.

## ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Թ Է ՞ Տ Ք Է Ա Մ Ո Ւ Ս Ն Ա Ն Ա Լ Թ Է Ռ Զ

Հեղինակ ԲՈԼ ՄԱՆԹԵԿԱՑՑԱ

Մարդարանուրեան ուսուցիչ եւ անդամ հօալիոյ ծերակոյշին

Այրելու մեծ մասին համար սիրելու պէտքը ամէնէն զօրաւորն ու տիրապետողն է, գէթ կեանքի երեսուն տարիներուն մէջ : Անոր առջեւ թումբ կը կամդնի Օրինագրքին զօրութիւնը, որ չկարդացուելու համար գրուած է : Ընկերական պատշաճութիւններ ալ խոչնորս կ'ըլլան, որոնց ձայնը դիրքաւ կը խեղդեն մարդիկ, կեղծիքի վերարկուին տակ սքօզելով, կեղծիք մը՝ լաւ հագուած, լաւ սանտրուած ու մանաւանդ լաւ կրթուած :

Ի՞նչպէս կընայ գոհացում գտնել այդ պէտքը, որ մարդկային բոլոր պէտքերուն համադրութիւնն է :

Կամ սիրոյ գնումով, ժամուան մը, ամսուան մը ու տարուան մը համար :

Կամ առևեանգումով :

Եւ կամ ամունութեամբ :

Սկզբան այնպէս կը թուի թէ այս երեք կերպերն ալ իրարմէ անջատ են բոլորովին և զիրար կը տարամերժեն, հետեւաբար իրարու հետ կը պայքարին : Բայց երբ կեղծիքն է որ կը կառավարէ նաւուն զեկը և կեանքի ընդարձակ ծովուն վրայէն կ'առաջնորդէ զայն, բաւական խորամաննկ ճարսիկութիւն մը ցոյց կուտայ՝ մասուածապատ ճամբաներէ յառաջանալու, որսիկ զի սիրելու երեք կերպերն ալ վայելէ միւնոյն ատեն : Ու խարակներուն մէջէն կը նաւարկէ առանց նաւաբեկութեան վախը ունենալու : Հաճայքը կ'ունենայ ճամբորդելու արշխափեղագոսի մը մէջէն, որուն կղզիները ու կղզեակները համախունուած և իրարու առջնթերակաց տեսաբաններ կը պարզեն : Այն ատեն է որ լեռները, համայնապատկերները իրարու հետ կը շփոթուին նկարագեղ ու գրաւիչ պատկերի մը մէջ :

Ամուսնութեան հանդարտիկ ջուրերուն վրայէն կը սահի , բայց միւնոյն ատեն կը մօտենայ վարձկան սիրոյ երկիրներուն , ծաղիկ-ներ քաղելու , խեցիներ ու թանկագին մարդարիտ հաւաքելու համար : Առեւանգումի աւելի յուղեալ ծովուն վրայ ալ կը նաւարկէ , բայց միւնոյն ատեն ափը կը քերէ բանաստեղծական սէրերու , հաւատարիմ ու յարատև , այնպէս որ մոլութիւն , ամուսնական անհաւատարմութիւն և ընտանեկան անդորրութիւն , ցովութիւն և յաւիտենական երդումներ , հրեշտակ ու անրան միւնոյն հանդէսին հրաւիրուած կը գտնուին և ընտանեբար կ'անցնին միւնոյն սեղանին առջեւ , առանց կեղծ ամօթիսածութիւն մը ու խղճահարութիւն մը ունինալու :

Քաղաքակրթութիւնը ժամանակակից մարդուն առջեւ երեք ուղի բացած է՝ դէպ ի՞սէր առաջնորդող . այնպէս կը թուի որ մարդ աղաս ըլլալով այդ ուղիներէ մէկին ընտրութիւն մէջ , գոհ հանայ այդչափոլ : Բայց ո'չ , այդպէս չէ . քաղաքակիրթ մարդը , իր բնութեամբն իսկ , գոհամասլ չի գիտեր , որովհետեւ իր սիրաը կը տրոփէ գերազանցին տեհջանքովը , յաւագոյնին պապակովը կը տոչորուի և շատին քաղցով կը տուայտի : Ու ամէն օր կը զբօսնու սիրոյ երեք ուղիները իրարմէ անջատող պարիսպներն ու պատերը քանդելով , որպէս զի կարենայ մէկին միւսը երթալ դիւրաւ ու անվտանգ , կողմնակի ճամբաներէ յառաջանալով : Այսպէս , ամուսնութիւն , ցովութիւն և ամուսնական անհաւատարմութիւն քով քովի կը քալեն , և եթէ երբեք հրավարակաւ քիթ բերան ընեն իրարու՝ ընտանեկան թաքուն յարկին մէջ աչք կ'ընեն իրարու և միասին կը ճաշեն :

Ճակատագրական մարդ մը պիտի խորհէր թէ այս այսպէս պիտի ըլլար , որովհետեւ ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ : Լաւապաշտ եպիկուրեան մը պիտի ըսէր թէ աւելի լաւ է կարգադրութիւն մը ընել՝ նաւարկելու համար այդ հանդարտիկ կամ փոթորկալից ծովուն վրայ , դիկը վստահելով սուրբ կեղծիքին :

Բայց ոչ ճակատագրական մըն եմ և ոչ ալ եպիկուրեան . դեռ կը հաւատամ բարոյական յառաջդիմութեան և ապահով եմ զիրքերու և կինդանի ձայնով խօսքին աղդեցութեան վրայ : Եթէ երբեք մինակ ես ըլլամ հաւատացողը թէ ծամարիտ երջանկութիւնը կը կայանայ բարիին մէջ , թէ ուրախութիւնը պէտք է վնասել անկեղծութեան և արտաքին ու ներքին կեանքի համընթացութեան մէջ , դարձեալ չպիտի վոխեմ համոզում և հակառակ ամէն բանի՝ այդ համողումով՝ պիտի մեռնիմ :

Սեղանին վրայ կը սիրում աղցանու , բայց բարոյականին մէջ՝ ո'չ : Մէկ կողմէ կ'ուղեմ որ հանրատունը գոյութիւն ունենայ , միւս

կողմէ՝ ընտանիքը, և երբ իրարու հետ կենակցող երկու էակներ դահիճ կ'ըլլան մէկզէկու հանդէսպ, կը խորհիմ թէ Օրէնքը պէտք է ամուսնալուծման միջոցաւ խզէ գանոնք միացնող շղթան։ Սիրելու երեք կերպերն ալ պարախն անջատ ըլլալ իրարմէ, առանց իրարու հետ չփոխուելու։ Զանոնք իրարմէ բաժնող պարիսպները չեմ ուզեր քանդել, այլ կը փափաքիմ որ անոնք աւելի բարձրանան ու անանցանելի պատուար դառնան։

\* \* \*

Սակայն սիրոյ երեք ուղիներուն մէջ մէկը միայն հետեւելի է, եթէ մարդ կ'ուզէ պարկեցտ մնալ։ Առեւանգումի ճամփուն կը հետեւին գողերը, աւաղակները և մարդասպանները։ Իսկ երրորդ ուղին վրայ շատ անցուղարձ կայ այսօր, և անոր մէջէն կը յառաջանամն ամէն անոնք որ սիրոյ հեռաւոր խէալի մը կը բաղձան և որուն իրագործումը պիտի ըլլայ վախճանը ճամբուն։ Ամուսնաթեան ուղին միայն աղատ կը մնայ, որ պէտք է երաշխաւորուած ըլլայ ամուսնալուծութեամբ, յարգելու համար ամուսնութեան արժանապատութիւնը։

Բայց ամուսնութիւնը դիւրին և հնարաւոր կ'ըլլայ միշտ։

Ոչ, յաճախ անկարելի կը դառնայ և միշտ դժուարին է։ Անոր սեմին վրայ պարկեցտ մարդը կանգ կ'առնէ անաբեկած, ինքզինքը գտնելով կեանքի ամէնէն ծանրակշիռ, անել և մթին խնդրոյն առջեւ։

Դժբախտաբար, երկչուները ու շատ խորհոգները լաւագոյն մարդիկը կ'ըլլան, բայց ատոնք ալ այսքան կը վախճան ու այսքան երկար ատոն կը խորհին որ ծերութեան տարիքը կը թեւակուխին, առանց լուծած ըլլալու կեանքի այդ հարցը և աւանց ընտանեկան բոյն մը շինած ըլլալու։

Ծնդհակառակը, անզգոյշները յանդուգն ու խաբերայ մարդիկ գլխիվայր կը նետուին ամուսնական ուղին մէջ, և երբ պատահի որ տարակոյսի արհաւիրքներուն մէջ մաքառին պահ մը, կը փութան խկոյն լուսութեան դատապարտել իրենց վարանումը, խղճահարութիւնը, գոչելով։

«Եթէ երբէք գործը գէշի դառնայ, եթէ երբէք փուշերու և եղիճներու հանդիպիմ ճամբուն վրայ, իբր ելքի միջոց պիտի գործածեմ յօտոցի լաւ հարուած մը՝ կողմնակի ճամբայ մը բանալու համար, ուստի շատերու պէս վարձկան սէրերու պիտի դիմեմ, և կամ ուրիշ շատերու պէս պիտի երթամ սէրը վնտաելու ամուսնական յարկի մը մէջ կամ այլուր։ Այս տեսակէտով լայնախոն է բարոյականը, ու ներողամուսութիւնը՝ կարեկից, որով կընամ ընտա-

Նեկան յարկ մը բւնաբարել, առանց ենթարկուելու ո և է պատժի: Կրօնական օրէնսդիր մըն ալ, որ այնքան խիստ է երբ գրուած օրէնքի դէմ եղած պարտազանցութիւն կ'ըլլայ, սիրոյ ամենէն ծանր մեղքերուն վրայ խօսած ատեն կը փութայ աւելցնել. «Աստուած բարի ու գթած է:»

Ու ամենքն ալ այսպէս կը խորհին սիրոյ մեղքերուն վրայ. «Աստուած բարի ու գթած է:»

Սակայն ես որ ջերմ պաշտպան եմ ամուսնութեան, ըլլայ լինծի, ըլլայ ուրիշներու համար, հոգւոյս բովանդակ ուժովը կը մաղթեմ որ պարկեցտ ու զգաստ մարդիկ ամուսնան, որպէս զի ասլագայ սերունդներու մէջ տւելնայ պարկեցտութեան և զգաստութեան դրամագլուխը: Հետեւաբար, աս բանը կը քարոզեմ ու պիտի քարոզեմ մինչեւ վերջին շամչս.

«Ամուսնացէք: Ամուսնութիւնն է և պիտի մնայ սիրոյ ամէնքն առողջ ու իսէալ ձեւը:»

Պէտք է աւելցնեմ նաև հետեւեալը.

«Սակայն լաւ խորհեցէք: Կեանիքի ամէնէն կարեւոր խնդիրը լուծած ատեննիդ ձեր մաքին ու իմացականութեան բովանդակ ձիգերը թափիցէք, կոչ մը ուղղելով այն ամէն լաւագոյն բաներուն որոնք ձեր մէջ կը գտնուին: Դիմեցէք ձեր ամենէն անկեղծ խորհրդատուներուն, որոնք ձեր բարեկամներն ալ են:»

Ողջմուռթեան Աստուծոյն կողմէ կիրարկուած մէթուին հետեւեցէք, որ Պէնժամէն Ֆրանքլին կը կոչուի: Թերթ մը թուղթ առէք և մէջտեղին ծալլեցէք զայն, երկու անջատ սխնակներու վերածելով. մէկ կողմին վրայ գրեցէք ձեր փափաքած ամուսնութեան ընծայած առաւելութիւնները, իսկ միւս կողմին վրայ՝ բոլոր չարիքներն ու վտանգները: Վերլուծական այս տշխատութիւնը աւարտելէն յետոյ, ջանացէք արժէք մը դնել հակադիր տարրերուն, ջնջելով անոնք որ զիրար չէղուքացնել կը թուին, ինչպէս գրահաշուի մէջ. +3-3=0. նայեցէք որ թուղթին վրայ ի՞նչ մնացած է. բարին կը տիրապետէ թէ չարը յաղթական կ'ելլէ:

Գիտեմ թէ ի՞նչ սխաներու մէջ կրնաք իյնալ: Գիտեմ թէ երբ սիրահարուիք, բարիի սիւնակին մէջ վարդագոյն մելանով պիտի գրէք: իսկ չարի սիւնակին մէջ՝ խիստ սև մելանով: Բայց ինչ որ ալ ընէք, այդ վերլուծումը, այդ մանրազննին պրապտումը պիտի բանագատեն ձեզ նկատի առնելու կարդ մը բաներ որոնք ձեր ուշադրութենէն վրիպած կրնան ըլլալ: Զեր աչքերուն տկարութիւնը համակշռելու համար, զօրտոր մանրադէտ մը գործածել կ'ողէք:

Նախ պարտիք ամուսնութիւնը ուսումնասիրել ձեր իսկ աչքե-

ըովլ, յետոյ մանրադէտովլ, իսկ ամէնէն վերջը հեռադիտակովլ։ Զեր աչքերովլ պիտի հարթէք խնդիրը։ մանրադէտովլ պիտի թափանցէք ձեր սիրոյն մանուածապատ դարձուածներուն մէջ, երբ իր բջիջներուն և ներքին մանրաթելերուն մէջ տարրադադրէք զայն։ Ի վերջոյ, հեռադիտակը ձեզից ցոյց պիտի տայ թէ, ժամանակի հոլովումին մէջ, ի՞նչ ըաղդի պիտի արժանանայ ձեր տարփանքը, ձեր տեհնջանքը։

Ձեր իսկ աչքերովլ, մանրադէտովլ ու հեռադիտակովլ զննելէ յետոյ, եթէ ուզէք այս գիրքն ալ կարգալ, անկեղծ ու անխոռվ մարդու մը խօսքերը պիտի դժնէք հոն, մարդու մը՝ որ անկեղծ է՝ ուսումնամիտելու համար ինչ որ կայ լաւագոյն մարդկային էակին մէջ։ Ան սկսած է նախ ինքզինքը վերլուծել, իբր ամենէն մերձաւոր, և այս ամենօրեայ ու անդուռ ուսումնամիտութեան չնորհուքառասունըլից հատորներ դրած է, տակաւին անտիպ։

Մարդկանը նաև այն մարդուն խօսքին, որ ամէնէն աւելի ուսումնամիրած է կին արարածը, որովհետեւ մարդկութեան լաւագոյն մտար կը դաւանի և երկրացին ամէն էակէ աւելի կը սիրէ զանի, սա համոզումը դոյցուցած ըլլալովլ թէ անկվա սկզբնական ու ամենէն մեծ աղջիւրն է մեր երջանկութեան։

Ամուսնական խնդրին նկատմամբ Ֆրանքլինեան մէժուաը կիրարկելէ, ձեր աչքերովլ, մանրադէտովլ ու հեռադիտակովլ զննելէ և այս գիրքը կարդալէ յետոյ իսկ դարձեալ կինաք սիսալիլ։ Բայց գոնէ լսիդներնիդ հանգիստ պիտի ըլլայ, խորհելովլ թէ կարելին ու անկարելին ի գործ դրած էք երջանկութեան համելու համար։

Բաջ ու ճարտար նուապետի մը կողմէ կառավարուած նաւ մը կինայ կորստեան մասնուիլ, աղէկ շնուած ու լաւ կողմնացոյց մը ունինալովլ հանդերձ։ Բայց մէկին դէմ անդին հարիւրաւորներ կան, որոնք կորստեան կը մասնուին, կողմնացոյց չունենալնուն կամ տդէտ ու գինովլ նաւապետի մը կողմէ առաջնորդուելուն համար։

Ու ամէն անոնք որ երկարօրէն և հիմնապէս չեն խորհիր ամուսնութեան խստ վերացական խնդրին վրայ, տդէտ ու գինովլ նաւապետներու սպաւորութիւնը կը ձգեն իմ վրաս, որոնք առանց կողմնացոյցի կը յառաջանան ամէնէն փոթորկալից ծովերուն վրայէն։

# ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

Ողջոյն քեզ, ո՞վ մեծ պահք... ողջոյն դողդոյ ապաշխարհանքիւ, որ պատճառն ես մարդոց ձանձրանալուն, և անոնց ծայրայեղ դգումութիւններուն :

Եթէ գուն չըլլայիր, կ'երդնում որ մարդիկ չի պիտի համարձակէնն ընել ան բաները՝ զորս կ'ընեն Բարեկենդանի առթիւ, քու թեւերուդ ներքեւ պաշտպանութիւն գանելով, և քու դալուդ վրայ խորհելով :

Որքան որ կը խորհնուք թէ դուն պիտի դաս քու անհատնում օրերովլզ, որքան որ կը մտածենք թէ, եօթը շաբաթ շարունակ սղանք պիտի բռնենք, սաղմոս պիտի կարդանք, պիտի տպաշխարհնենք, սուրբերու բարեխսութիւնները պիտի խնդրենք, աշխարհիկ հաճոյքներու անդ, այսնքան կը խենդենանք ու հաւասարակշռութիւննիս կը կորսնցնենք, Բարեկենդանի է ըսելով :

Ու, մասածել որ՝ մեր սրբազան հայրերը, երկար, երկար օրեր սահմաներ են, սրպէս զի մարդիկ Բարեկենդանի առթիւ ըրած խաղքութիւննին քաւեն եօթը շաբաթներու մէջ :

Բարեկենդանի խեղկատակութիւնները միայն Բերացիին յատկացուած չեն սալայն, ամէն մարդ կը բարեկենդանի, այս բաւին ծմարիտ հեղինակուհին ըլլալովս՝ կ'արտօնեմ որ բոլոր հայ գրականութեան մշակները իրաւոնքը ունենան դորժածելու, բացի Մալուասէն, որ բոլոր բառերը խեղաթիւերելու տկարութիւնը ունի :

Կ'ըսէի թէ միայն ներացիները չեն որ կը բարեկենդանին, — չկարծէք թէ նորութիւն մըն է ըսածս, երբեք այդ յաւակնութիւնը չունիմ, — ամէն թաղեցի կը մասնակցի այս տօնախմբութեան պղափիկ տարբերութիւններով :

Միայն թէ Բերան հրապոյ մը ունի բաղդատմամբ ուրիշ թաղերու, որոց լնուկիններուն ու չունիններուն մեծադոյն փափաքն է ներայի մէջ անցընել Բարեկենդանը :

Կիները շաբաթ մը առաջ, ներա կը վաղեն, խոշոր մտահոգութիւն պատճառելով իրենց Բերացի ազգականներուն ու բարեկամներուն, իսկ երիկ մարդիկ, շաբաթ իրիկուն վերջին ակնարկ մըն ալ նետելով իրենց արդուզարդին՝ խամսութիւն բանալին գըրպաննելով, երկու թիւ էքսպէսով ներա կը հասնին :

Բարեկենդանի համար խենդեցողները միայն կիները չեն արդէն, հակառակ այդպէս ըսուելուն Այրերը մանաւանդ հոգի կու տան անոր, որ անդամ մըն ալ ծայրայեղօրէն գինովեալու առիթը կ'ընծայէ :

Ահա թէ ի՞նչու ամէն մարդ գինով է այդ գիշեր, ջոջերէն սկսեալ մինչեւ էն յետին աղքատը:

Իւսկիւտարէն Բերայի բարեկենդանին հեռադիտակով հետեւիւլը՝ դժուար նկատելով, պարոն մը՝ շարաթ իրիկուն Բերա հասու, միտքը դնելով որ, տօնին վայելուչ բոլոր մեծարանքները ընէ բարեկենդան-հուրիին:

Սակայն l'homme propose et Dieu dispose, մարդու կը անանկ սեժով հարուած մը կ'ընդունի Բաքոսէն որ, շիտակ ճամբան ամբողջ չտեսած, հրաշալիօրէն Մորփէոսի գիրկը կ'իյնայ, քսանըորս ժամէն արթննալու պայմանաւ:

Դժբաղդութիւնը հոն է որ յաջորդ օրը ամէն մարդ կը հարցնէ.

— Ի՞նչպէս, աղէկ զուարձացա՞ր:

— Հրաշալի՛, բարեկամ, հրաշալի՛, պիտի պատասխանէ անշուշտ:

— Պտտեցա՞ր:

— Շարունակ:

— Պարտհանդէս գացի՞ր:

— Մինչեւ լոյս, և այս անդամ երազին մէջ գուցէ, որով սըստախօսութիւնը քաւած պիտի ըլլայ մասամբ մը:

Շաբաթ իրիկուն Բերայի ոչ դիմակաւոր բազմութեան մէջ Թօփիճեանը տեսանք, որ ձեռքերը գերմանական ձեռնոցներով պաշտպանած, վեր վար կը չափչըփէր, հին Խարայէլացիներուն ու արդի ժողովուրդներուն բարեկենդանի բազդատական ուսումնասիրութիւնը ընելով, և աշխարհի տափակութիւններուն վրայ խորհելով միտքին մէջէն:

Քոլինս բարեւելով կը հարցնէ,

— Ի՞նչ տարբերութիւն կը գտնէք գերմանական և մեր բարեկենդանին միջեւ:

— Օ՛հ . . . ահագին տարբերութիւն:

— Իրա՞ւ կ'ըսէք . . .

— Օ՛ : :

— Որչափ գոհ պիտի ըլլայինք եթէ ձեր հմտալից ոճով արդի հին բարեկենդանը բացատրէիք:

— Ճիշդ ատոր վրայ ես ալ մտածեցի կ'աւելցնէ Թօփիճեանը:

Բաժնուած ատեննիս կը անսնեմ որ իր դէմքը շողշողուն լոյսերու մէջ կը ճառագայթէ ներքին գոհունակութեամբ մը, գոհունակութիւն մը զոր ինքզինքնին եղական նկատող մարդիկը կ'ունենան ընդհանրապէս:

Սակայն Մալխասին ունեցած գոհունակութեան չի նմանիր այս: Մալխասինը ա՛լ անբուժելի հիւանդութիւն մը լրածած է,

որուն անունը անդամ լսած չպիտի ըլլայինք, եթէ ինքզինքը չգովէր ամէն յօդուածի մէջ, ու ամէն անդամ ալ չտեսնուած յաւակնութեամբ իր սխալներուն վրայ չսնդէր. սխալներ դորս շրջանաւարտ աշակերտներն անդամ չպիտի ընէին իրենց ֆրանս. թարգմանութեան մէջ :

Մալխասը դարուս մատառական յառաջդիմութեան ոգւոյն համաձայն կ'ընթանայ . . . :

Մէկը որ չի յաջողիր գրական բարձրութեան մէջ անուն մը շինել իրեն, կը ջանայ յետին աստիճանին մէջ այդ փառքին հասնի: Կամ շատ դէց, կամ շատ բարձր, ահա սկզբունք մը, որուն կը հետեւին շատեր. վերջինին մէջ չյաջողելով, առաջինը կը նախընտրեն :

Դաշնակի դասասու մը ունէինք, որ անհոգութեամբ տակառի մը երեւոյթը ստացած էր, շատ անդամ ինքինքը գովելէ եւոք կ'աւելցընէր.

Եթէ գեղարուեստական պատմութեան մէջ անունս չարձանագրուի . . . ոսկորներս անհանգիստ պիտի ըլլան գերեզմանիս մէջ :

Իրաւ ալ Մալխասին ուս միակ փափաքն էր անունը արձանագրուած տեսնել գեղարուեստական պատմութեան էջերում:

Եւ կարծես թէ ամէն մարդ քիչ շատ այդ ախտէն վարակուած է. յօդուած կը գրեն անուն մը ունենալու համար, յուղարկաւորութեանց կ'երթան՝ միմիայն անուննին հռչակել տալու համար, եթէ ոչ գրական պատմութեանց էջերում, գէթ լրագրութեանց էջերուն մէջ: Շատեր միմիայն այդ միջոցով այսօր ծանօթ անձնաւորութիւններ դարձած են:

Երբեմն ալ, եթէ գրականութեամբ, կամ գեղարուեստի միշտակութիւններով չյաջողին, կը տեսնես որ իրենց անձով ուշադրութիւն գրաւել կը ջանան: Մազկենին կամ մօրուքնին կ'երկոյնին անապահ ճաշակով մը որ ակամայ չիւանդանոցին ապուչներուն հետ կը շփոթես:

Հապա կինե՞րը . . . :

Օհ, բնութիւնը շատ բարի եղած է անոնց նկատմամբ:

Եթէ կինը այսօր գրականութեան բարձրունքին վրայ իր արձանը կանգնած տեսնել չուզէր, ինչպէս Թօլայեանը՝ որ կուզէ իր արձանը կամնգնած տեսնել Քօնքօրտիայի աւերակներուն վրայ, եթէ կինը նկարիչ Այլազովսքի մը ըլլալ չբաղձար, եթէ Վէռտի մը ըլլալ չուզէր, պատճառը այն է որ աւանց այդ տաղանդներուն ալ կը յաջողի համբաւաւոր ըլլալ միմիայն . . . իր արդուղարդովը:

Պուռոտ գոյներով թուալէթ մը, երկնաբարձ գլխարկ մը շանձան փետուրներով՝ բաւական են կնոջ փառակիրութիւնը յագե-

յնելու, որ մայթերուն վրայ ցուցադրելով արդուզարդը, իր բարեկամուհին կը պարծենայ ըսելով.

— Տեսնաս ի՞նչ էֆէ կ'ընէր կոր հաղուստս:

— Իրա՞ւ:

— Բնհ, ամէն մարդ ինձի կը նայէք . . . :

— Ա՛հ . . . :

— Եկող ամիս ելիէ յաջողիմ ամուսինէս դրամ առնել, դեղնով վարդագոյն օդովիշ մը պիտի դնել տամ գլխարկիս վրայ:

— Հրաշալի պիտի ըլլայ:

Կնոջ փառքը կը սկսի գլխարկէն ու կը վերջանայ կօշիկով, անկէ անդին . . . հո՛գս . . . :

Հաղուագիւտ բացառութեամբ կիներ գրականութեամբ կը հետաքրքրուին, քիչեր երաժշտութեան կ'աշխատին արուեստին սիրոյն համար, և նկարչութեամբ կ'ըդրադէն այնչափ որչափ պէտք է զարդարելու համար սալօն մը:

Կնոջ համբաւը թուալէգէն կախում ունի: Մեծ մասամբ, աղջիկներ արդուղարդով է որ կը յօւսան գտնել հարուստ ամուսին մը, վերջակէտը իրենց բալոր նպառակներուն, ու գենիթը իդական բոլոր փառասիրութեանց:

Ամուսնութիւն ըսի ու կը յիշեմ Օր. Ռուզվէլթը, որուն ըստացած հարսաննեկան նուշիներուն մէջէն ինձի երազել կու տան՝ ոչ թէ իր ագամանուղակուռ մանեւակները, կամ շափիւզայէ մատնիները, այլ կ'երազեմ սա թօնո մը շողգոմն ու քանի մը թօնո ածուխը: Արդեօք ի՞նչ հիսութափում տնեցաւ Օրիորդը երբ ծրարկին վերջին կապը քակեց:

Ածուխը կը վառեն, բայց թօնո մը շողգա՞մը . . . :

Կը մասձեմ կոր տակաւին:

Ն Ե Ն Ե

## ԿԻՆԵՐԸ Ա. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ

Ծաղիկի 20երորդ թիւն մէջ, «կիները Ա. Պոլսոյ մէջ» վերնագրով և Վարդուհի Մերամեթեան ստորագրութեամբ յօդուած մը կար, ուր Օր. յօդուածագիրը կը մատնանշէր Ա. Պոլսոյի Օրիորդներուն ագէտ և անուս վիճակը, աւելցնելով նաև թէ նոյն խկամօթի կարմիրներ կը նշմարուին մեր դէմքերուն վրայ, օտարներու առջեւ Հայերէն չը կինալ խօսենուս համար: Կ'երեւայ թէ Օրիորդը յօդուած մը գրելու մարմաշէն լունուած քանի մը տող

լաներ մըոտեր է իր քաղաքացիներուն նկատմամբ։ Կը հակառակի նաև արդուղարդերու և կ'ըսէ թէ երեկոյթներու մէջ չէ կարելի զանազանել հարուստն ու միջակ գասակարգը, որոնք առ հասարակ պուազիկներու նման հագուած չքուած կը սոնքան մեծածաւալ գլխարկներու տակ, առանց մտքի պաշար մ'ունենալու, (պարագ գլուխներով ըսել կ'ուղէ)։

Օրիորդը իր Ա. Պօլսեցի սեռակիցներուն մտքի պաշարը կ'ուղէ իրենին նսիանցնել։ Զեմ ըսեր առ հասարակ ամէնքը, այլ իր սեռակիցներէն շատերը մտաւորապէս իրմէ շատ աւելի կարողութիւն ունին։

Զորսէն հինգ տարեկան մանուկներու կարդալ գրել սովորեցը նելով, կ'երեւայ թէ համալսարան մը վարողի հավեր կ'աւճէ այդ օրիորդը, որ արդուղարդերու դէմ կը խօսի, մինչդեռ ինքն է որ շըլազգեստ մը կարել առւած ատեն հաղար ու մէկ պատմաշուքներու, կը բազիսի, իր սեռակիցներուն մէջ մէկ հատիկ ըլլալու համար։ Քանի որ արդուղարդերու կը հակառակի, թող գործնականապէս ի՞նք օրինակ ըլլայ պարզասիրութեան։

Ներկայ գըտվով ջրելով իր բոլոր գրուածքներուն սոսուգութիւնը, կը փութամ արդար իրաւունքը պաշտպանել ազնուուհի քաղաքացիներուն, խնդրելով միանդամայն այդ օրիորդէն որ առիէ ետքը յօդուած մը ստորագրած ատեն, հաճի քիչ մը չափանոր ըլլալ իր դիտողութիւններուն մէջ և գոնէ մասամբ մը պառշանեցնել զանոնք իր կենցաղին հետ։

Ա. Պօլիս

ԵՂԻՍԱԲԵԹ ՔԵՐԵՍԻՃԵԱՆ

### ՄԵՐ ԳԱԼԻՎԱՒԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Երկու թիւ եւս, ու Ծաղիկ կը բոլորէ իր առաջին վեցամսեայն։ Հետեւարար կը խնդրենք գաւառներու մեր աղնիւ բաժանորդներէն որ հաճին իրենց երկրորդ վեցամսեայ բաժնեգինը ուղարկել մեղ ընդ հուպ, Օսմ. մանուաբօսթով, որպէս զի շարունակենք Ծաղիկի առաջաւմը իրենց հասցէններուն։

Խնչպէս յայտնի է, Ծաղիկի բաժանորդագրութիւնը ըացածակաղիս կԱնեխիկ է, և ուրախ ենք որ մեր պատուական բաժանորդները, Ծաղիկի հրատարակութեան առաջին օրէն իսկ յարգեցին մեր այս պայմանը։

## ԶԵՌԱՋԱՐՄՆ ԲԱԺԻՆԸ

### ՍԱԼՕՆԻ ՍԵՂԱՆԻ ԳՈՐԳ

Առէք թանձր մետաքսեղէն մը, զոր օրինակ կահաւորման  
կերպաս մը, որ միշտ աւելի թանձր է քան բաժիքան ու սարկենը:  
Փղոսկրի գոյնը՝ գեղեցկացնող և աղնիւ է:



Պոօրդրին տափակ ասեղներով և չինական բոլորովին ճերմակ  
մետաքսով բանուած է: Եղերքը մօզայիֆ կոչուած ասեղներով լեց-  
ուած է, ինչպէս կ'երեւայ պատկերին մէջ. այս մասը նոյն մետաք-  
սէն նետուած ասեղնակէտերով բանեցէք: Այս ամէնը ագուցուած  
է չինական սոկեթելի թելերով, որ դեղին մետաքսով կը բանուի:

Անկիւնը գանուող ճուածեւը բատրիյիկ է մետաքսէ նետուած  
թելերով, և բանուած՝ սոկեթելի ասեղնակէտերով:

Այս թելէ վանդակը լեցուած է ոսկեթելի նետուածքներով։  
Պոօտըռիխն գլխաւոր զարդը, որ երկու ֆանթէզի ծաղիկները կը  
կազմէ, ցանուած է ոսկեթելէ շինուած կապասեղներով։

Եթէ ձեր կերպասը բարակ է, զայն կրկնեցէք թանձր մուս-  
լինով մը, այսպէսով պոօտին աւելի դիւրին ու աղուոր կ'ըլլայ։

Սօֆի Խիջնալիքնեան

## ԿԱՆԱՑԻ ԼՈՒՐԵՐ

Տիկին, ՊԱՊՈՅԵԱՆ, որ Ռուսահայոց մէջ մնծ համբաւ շահած  
էր իբրեւ կարող գերասանուհի, մեռու վերջերու։ Իր անմառաց  
յիշառակը յարգող Վրացիները հոգեհամնղիստ կառարել տուին  
Թիֆլիդի եկեղեցիխն մէջ, ի ներկայութեան բաղմաթիւ դերասան-  
ներու, գերասանու հինեղու։ և ժողովրդային խուռան բազմութեան մը։

ՕՐ. ԵԽԳԻՆԵ ՕՐՄԱՆԵԱՆ, Ա. Ֆ. Պատրիարք Հօր անդ-  
րանիկ քսորը որ մէկ երկու չարամիէ ի վեր հիւանդ անկողնոյ կը  
ծառայէք և կը դարձանուէք Տօքէ. Վահրամ էֆ. Թողովունակի  
կողմէ, բաւական կազդուրուած է այժմ։

ՕՐ. ՆՈՒԱՐԴ ՄՈԼՏՈՎԱՅԻՔ, իբր ամարեօն ջութակահար, գե-  
ղեցիկ համբաւ մը կը վայելէ Բերայի մեր լոււագոյն շրջանակնե-  
րուն մէջ։ Փափաքելի էր որ, այս տաղանդաւոր օրիորդը մաս-  
նակցէր այս տարի, Հիւանդանոցի ի նոպաստ որուելիք նուագա-  
հանդէսին, որուն փայլուն յաջողութեանը մէջ շատ մեծ դեր մը  
կրնայ ունինալ գեւատի արուեստագիտուհին, իր չնորհալի և  
բարեացակամ մասնակցութեամբ։

Տիկին, ՍԻՄՈՆ, ԴԱՅԱԼԻԵԱՆ, Կրկուշաբթի օրուան Արեւելեան  
ձեալընթացով Եւրոպա ուղևորեցաւ իր ամունոյն Գայսէրեան  
էֆէնտիի հետ։



## ՄԱՀ ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐՈՒԹԻՒՆ ՏԻԿԻՆ ՏԻՐՈՒՅԻ Ս. ԱՐՁԵԱՆԻ

Յաւօք կը ծանուցանենք թէ մայրաքաղաքիս սեղանաւորական հրապարակին վրայ առաջնակարգ ու պատուաւոր դիրք մը գրաւող Ազն. Մանուկ էֆ. Արդեան դժբաղդութիւնն ունեցաւ կորմնցնելու իր ալեղարգ մայրը Տիկին Տիրույնչի Ս. Արջեան, որ հայ նահապետական կնոջ օրինակելի ափաքար մը հանդիսացած էր, իր ո՛րքան իմաստուն ու բարեպաշտ, նոյնքան համեստ ու առաքինի կենցաղով :

Յուղարկաւորութեան ախուր հանդէսը տեղի ունեցաւ նախընթաց կիրակի օր, Մաքրիգիւղի Ս. Սատուածածնայ եկեղեցին, ուր հաւաքուած էին հանդուցեալին ընտանեկան պարագաներէն զատ, ստուար թիւ ովլ յուղարկաւորներ, Պոլսոյ առևետրական, սեղանաւորական, բժշկական, և այլ բաղմաթիւ դասակարգերէ, ամէնքն աւ համակիր և բարեկամ Արդեան բարեհամրաւ գերգաստանին :

Մեռելական արարողութեանց նախագահեց Գեր. Տ. Գէորգ Արքաղան Երէցեան, իր շուրջն ունենալով Տ. Գարրիէլ և Տ. Մոլսէս ետիսկոպոսները, բաղմաթիւ վարդապետներ ու քահանաներ : Արարողութիւններէն յետոյ, որոնք տեղի ունեցան նաև մասնակցութեամբ բաղմաթիւ դպիքներու, նախագահ Արքաղանը, ողբացեալ Տիկնոջ կեանքը պատկերացուց դամբանականի մը մէջ, յայտնելով թէ՝ իր լնթացքը արժանաւորագէս աւարտած կը մեկնի ալեղարգ Տիկին Տիրույնին, ու իր պարագաները ասոր մէջ պէտք է վնասուեն իրենց միաթարութիւնը :

Դամբանականէն յետոյ դագաղը դուրս հանուեցաւ եկեղեցիէն հանդիսաւոր թափօրով, ու մարմինը ամիսփուեցաւ գիւղին աղգ. գերեզմանաստունը ընտանեկան դամբարանին մէջ :

Ս. Յակոբայ Որբանոցին սաները, ի նշան երախտագիտութեան, սգակիր կը հետեւէին թափօրին, որուն առջեւէն կը տարուէին բաղմաթիւ ծաղկեպսակներ, ազգականներէ ու բարեկամներէ նուիրուած :

Ծաղիկի խմբագրութիւնը այս ախուր առթիւ իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալ Տիկնոջ որդւոյն Ազն. Մանուկ էֆ. Արդեանի, և Տիլսիղեան ու Մանուկեան ընտանիքներուն, որոնք բաղմաթիւ ցաւակցական քառթեր և հեռագիրներ ալ ստացան թէ՝ մայրաքաղաքէս և թէ՝ դաւառներէն :

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,  
բայց էտքան կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ  
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-  
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անզերջ դժգոհութեանց եւ  
տաղտուկի ազրիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ.

## Ս Ի Ն Կ Ե Ր

Հայրայրիջ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ The Singer Manufacturing Co  
մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-  
գործուածը, հաստատունը եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բո-  
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկրի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մերենաներ կը գտնուին :

ՍԻՆԿՐԻ մեքենաները կը ծախուին մի մրայն Սինկր Ընկրութեան  
վաճառատանց մէջ՝

ԹԵՐԱ. { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի գէմ, թ. 343 և 343 կրկին.  
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ.

ԿԱԼԱԹԱ. { 1. Սինկր խան, Թիւնէլիին ետեւը.  
2. Գարաքէօյ, Թրամլէյին կայարանին գէմ.

ԳՈՒՐԱ. { 1. Սուլթան Համամ, թ. 2  
2. Սուլթան Պէյազիտ, Թրամլէյի կայարանին գէմ, թ. 13  
ՍԿՐԻ-ՑԱՐ. Զարչը Պօյու, թ. 120.

## ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի.

Կատարեալ երաժշաւութիւն:

Մասնամիւղեր զաւառաց բոլոր քաղաքներուն մեջ:

Սինկրի Ընկրութեան կեդր. Վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ  
Փողոց, թ. 343 և 343 կրկին, Սարդիս Պէյ Տիւզօղլուի տունը :

5—50

## Ս Ի Մ Ո Ն Գ Ա Բ Ա Մ Ա Ճ Ե Ա Ն Բ Ա Ր Ե Կ Ի Ր Թ Ա Ղ Զ Ի Կ

Պատկերազարդ Ընկրցարան Աղջկանց Վարժարաններու համար

Յառաջարան-Նամակ թ. 8. ՊէրՊէրեանէ

ԹԱՐԳԱԳՈՒՅՆ:

Գեղեցիկ նորութիւն մըն է աղջիկներու Ընթերցարանը՝ որ կը  
բովանդակէ շահեկան ընտիր խորհուրդներ ու խրատներ, իդական  
սեռի կրթութեան մասնաւոր ինսամք տանող տեսուչներու եւ հայ-  
րերու նկատառման արժանի գործ մը:

Դին կիսալամի 5 զրուշ, ամբողջ լաթակազմ 7½ զրուշ, լա-  
թակազմ ոսկեզօծ 10 զրուշ, Գաւառներէ յանձնարարութիւնք  
փութով կը կատարուին: Կեղրոնատեղի՝ Կ. Պոլիս, Հաճօրուլո  
խան, թիւ 24:

3—10

# ՀՈՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

Խ Ա Զ Ի Կ Ժ Ա Մ Կ Ո Չ Ե Ա Ն

Պոլիս, Պահճէ Գաբրո, Պօղաշամին դև, Սրանպոյ խան  
Թիւ 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաւոր  
զիրք մը գրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն  
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր գրաւթեամբ գործիք-  
ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուեւէ ցաւ  
զգացնելու, ակնթարթի մէջ կր հանէ փոտած և ամէնէն դժուա-  
րին ակռաները Առջեւի փոտած ակռաները առանց հանելու ար-  
մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-  
նեցող պառատակաւոր ակռաներ. Յերսին ետեւի կողմը լեցուիլը-  
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուոսներ  
կ'անցընէ: Նաև քառոչուի, բլաթինի, ոսկի վրայ շարուած տկ-  
ռաներ կը շինէ բնականին յար եւ նման:

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուանորութիւն, Ալլդամտութիւն եւ Մաքրութիւն ինչ որ ան-  
հրաժեշտ պայմաններ են ատամնաբոյցի մը համար:

Զ Ա Փ Ա Խ Ո Ռ Գ Ի Ն

Վկայեալ աղքատաց ճրի

23-50

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՅԱՆԳԱՐԱՆ

ՆՈՅՆԱՀԱՅՆ ԵՒ ՆՈՅՆԱՅՆԴ ԲԱՌԵՐՈՒ

Պ. Խ. Թ. Է Ր Ջ Ե Ս. Ն

Այս նոր հրատարակութիւնը կարեւոր աղջակ մէ ամէն անոնց  
որոնք ոտանաւոր բանաստեղծութիւններ զրելու հետամուտ են եւ  
կը նեղույն յաճախ յանգերու սովէ: Դրգոյկը, մաքուր տապարու-  
թեամբ եւ զեղեցիկ կազմով հրապարակ ելած է արդէն եւ կը  
ծախուի և դահեկանի, ամէն զրավաճառաց քով: 2-10

Կ. ԵՍՎՐՈՒԵԱՆ

ԵՍՎՐՈՒԵԱՆ

Յ. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԸՆՏԻՐ, ԱԺԱՆ

ԹԵՅԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ԵԻ

ՄԻՒՏ ԱԺԱՆ ՈՒ ԹԱՐՄ ՄՆ

ՀՈՏԱՐԵՏ ԹԷՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճէ Գափու, Ճելալ-Պէյ խան, թիւ 10

23-50

